

տակ փէք, ուր կը կարգանք՝ մասնակի Բ.Բ. Ա.Երջի Ե գաւառի Էրեւանի մէջ կայ նաեւ 4 առջ քեր՝ որ ընդուն է. կը ստանան փայտի «վաղթի»... առ շարահանս, իսկ վերջին էջը երկու փէք՝ երկուքն ալ նոյն անիւն եւ նոյն ձևով. ուր կը կարգանք. — Ը. Բ. (Միտանի):

(Հարո՛ւնիլի):

Հ. Յ. ԱՍՏՈՒՆՆ



Ա Յ Ո Ս Ա Ր Գ Վ Գ Ր Ա Վ Ա Ն

Յ.

ԳՅԵՄՎԱԿԸ ՅԵՂԵՎՈՒԹԻՒՆԸ ՍՏՆՈՆԸ ՎՐԵՍ՝

1.

Մարդասիրի թագաւորներուն իրենց պետութեան օաճանաւորից երկիրներէն բաժն աւերել տալատակութեանց ու սորչանանց զլեւտար առարկան էր շատ անգամ Տիւրքախոյրման Նոյնի երկիր՝ այն լեւանազաւառը, որ Գիլգաթայ արեւմտեան զլեւտար ակնազարիւրէն սկսեալ՝ մեծ աղեղ մը կտալուով՝ մինչեւ վերին ու սարին ծով՝ այսինչ մինչեւ Վանայ ու Արսիայ լճերը, եւ գեղ է Տարու յառաջ երթալով՝ մինչեւ մեծ ու վարջ Չար կը տարածուի: Բեւեռագիր արձանագրութիւններ բերդերու եւ լեւանայ Տազարի բազմութիւն մը կը յիշեն, որ այդ գաւառին մէջ կ'իյնան. նմանապէս աւանդուած են նաճանգներու, գետերու եւ ժողովրդաց անուններ: Բայց Տազարաւոր տարիներու անէծքը ամէն ճարգկային բան այսաեղ այնպէս տանի ու վրայ բաժն է, որ մինչեւ Տիւրք Տեւաթոսաններէն կարելի եղած չէ աւանդուած սոցիալական քիչքէն որչին՝ ի բաց առեալ ըստի մը սակաւութիւն բացառութիւն՝ որոնց պիտի գտնանք տեղագրական մասին մէջ: Մաշաբը յայտնի ու Տաւաթոսուն է, որ Նայիրիի բարձր անունները

նմանաձեւ գրող մը կը կրեն, ինչպէս որ զլեւտարաւորաւոր (— արի, — ինի, — քի) վերջաւորութիւնները կը ցուցնեն, եւ ամենն աւելի Նյամայ ու ամբողջ արեւելեան լեւանագաւառայն անուանց կը նմանին: Այս գրողն ինչ սեմական է, ոչ իրանեան եւ ոչ ալ եւրոպական. ամենն աւելի թերեւս կապեանս լեզուաբանին Տեւա կարենայ Տամանատուիլ. եւ ուր Տայրերին մերձաւորութիւն մը կը տեսնուի (որինակի այդպէս՝ անուանց սովորական — անի վերջաւորութիւնն՝ ինչպէս ի Միլիադարուի, Ունգամուի, կամ — անդի՝ ինչպէս ի Ըուլիանդի, Մազարանդի), պէտք ենք Տեւ կապեանս կազմել մասը աչքէ չկորսնցնել, որ իբր ժառանգութիւն սպրդած մասն է այս ի բնէ եւրոպական լեզուին մէջ՝ նախին պարողեան կամ մինչեւ բնակչաց ազգեցութեամբը, որոնց լեզուն մեզի մասամբ ծանօթ է ասպական ըսուած սեպագիրներէն: Եւ որով Տեւեւ՝ անգրեւած ինչեւր՝ արձանագրութեանց միջնորդութեամբ վկայուի այս անուններէն ամենեւեւ Տեւք մը մնացած չէ, ուստի պէտք ենք բնի թէ բնակիչներն ալ յիշեցնաց օաճանակաց փոխուած են. նախին բնակիչները ընչեւր են կամ նորիկ ժողովրդաց լեզուն առած: Այս փոփոխութիւն առաջիկայ առնենալով՝ գործնականու չենք, որ Արարիտանցն ու պարողեան բեւեռագիրներն պաշտօն ու շղարկելի վկայութիւն մը չեն տար այն ժողովրդեան վրայ, որուն պատմական անցքեր նկատուածեան անուն կ'ազգենք: Միայն ժողովրդեան մը անուն նկատմամբ տարբերու կրնայ ըլլալ:

Տեղիկի աղբիւրց օաճաններուն մէջ՝ մինչեւ վերին Ֆրատի՝ այսօրեան օրն եւ գրաւոր վկայութեանց Տամանայն առաւել ըսն 400 տարի է վեր իրանեան խորք ժողովրդներ տարածուած կը գտնենք: Թաղաթ-Բաղաթ Առաջնոյն (իբր 1100ին Ն. Բ.) յարձեհ Տեւան տախաններն անգամ՝ տարի անունով մեծ ժողովրդ մը կը յիշեն, որուն բնակավայրն եղած է անաստանիս Քարիա լեւանագաւառը՝ Գիլգաթայ զլեւտարակնալքերկամ այսօրեան Չիբէնէ-տայի յարկեալովը: Թագաւորն՝ որ Կուսմանք երկիրը սպիւնութիւն կանգնած էր Մուսկոյաններու վրայ, — որ Տեւ յարձեհած ու մտած էին, — եւ գարնակ երկիրը նուաճած, Կուսմանքներու Գիլգաթի վրայէն փախըլ մնացորդները Տալածեց եւ անոնց դաշնակցներուն՝ Քուրախները Տանդիպեցաւ եւ անոնց Մամի գետին թով յաղկեց: Կուսմանքներու եւ Քուրախներու դէմ երկրորդ արշաւանքով մը թագաւորը Քարիա լեւանագաւառը մտաւ եւ Տոս ամէն ամառ բերդերը մի առ մի առաւ: Քիչ մը վերջը թագաւորը՝ Չարի արեւելակողմը՝ Սարաուշ, Ամեսուշ եւ Սարաուշու գաւառները կը գտնենք: Սպէ կարծեալ արեւմուտք գարնան, Կիլգիի Սուգի նաճանգը նուաճեց ու Տոս Քուրախներու եւ Քիսի Ալամուրի յիսի նաճանգներուն խմբերուն դէմ կուսեցաւ: Այս անգին սեպ ու ցեց լեւանալքներու ու լեւանց վրայէն Նայիրիի բազմութիւն ինչանուութիւնները մտաւ՝ Տամանայով մինչեւ «Վերին ծովու» արեւելքը: Այս Քուրախները ետքէն ալ չեն յիշուիր, թէպէտ եւ թագաւորները շատ անգամ

Հ. Հաւնիսիս անցնալ տարւած Հոկո. Յունի մէջ (էջ 320) արդէն նամատ տեղեկութիւն մը տուած էր իմբազարկութիւն Փրոֆ. Վիլհելմ Տոմաշեկի թէլ ատենին՝ Վիսնայի Ալազանդրի ֓իլիսոփայական-պատմական Դասիի գրուածքով մէջ Տրատարականից երկար սիրուեան Ա. մասին վրայ, եւ ինտսացած ալ էր ըստ կարելւոյն շուտով նոյն նեղաբացական աշխատասիրութիւնն ընթացողաց մասնաբացնել: Այս ինտսուն է զոր կը կատարենք յիսի: Գործոյ անունն է. Sasus und das Quellengebiet des Tigris. Historisch-topographische Untersuchungen von Wilhelm Tomasehek, corresp. Mitglieder der kais. Akademie der Wissenschaften. Wien, 1895, 8^o pp. 44. (Տանեալ թ Տիտացիներու դէպ. Akad. der Wissenschaften in Wien, philosophisch-hist. Classe. Հտ. CXXXIII.) — (Վ. Տոմաշեկի Մասուն եւ Ֆրգոնի պղծութեան արձանագր. պատմական-տեղագրական իտալարկութիւն): — Աստ եւ այժմ առնելու ունից միայն առաջին Մասը՝ «Պատմական տեղեկութիւն Մասնոյ վրայ»: — Երբ տեղագրական բաժինն ալ լայն տեսնէ՝ այն ալ ընթերցողը կը ծանօթացնենք: ԽՄԲ.

յազմական մասն են նայիրք. ընդհակառակն սակայն կը յիշուի Վիլքի կամ Վիլքի երկիրը՝ որ կաշեարի լեանն (Գարսամ տարի) եւ Ատօտուսոսի հարաւային զանիթափին մէջ կը տարածուի: Անշուշտ այս հարաւային զանիթափն մէկ մասն էր Քուրտներու անտառախոր Բարիս լեռնազաւարը, զոր պէտք էնք Հաննիթիթի (ՄՆՆԴԵ) առեւտրակողմը փնտռել. այս կողմերը այսօր ալ թաւ անտառներ կը գտնուին: Անուանց նայանթիւնը մեզի իրաւունք չի տար Քուրտներէ՛ իրանեան Բրգերու հետ նայանցընել. առ առաւելն կարելի ըլլայ թերեւս ըսել՝ թէ Պարսից ազգակից չորսդ յեզը՝ որ յայտնապէս յետոյ գաղկեմած է, անդրէ-նամի՛նեանք անունն իրեն սեփական ըլլայ, ինչպէս որ քանի մը քննիչք Մազապիկեան համար այս բանն նման կերպով եղած կ'ընդհանին: Բանափորի ժամանակն արդէն Կարծուչու կամ կարգուք բերով Բոխասն շայի հարաւարդման երկիրները կը հասկըցուէին. մէկու կողմէ՛ Բիթլիսուսայի ազգերաց սահմանները՝ միայն հայ եւ Միւզգուսիացոց, Բալթեկացոց եւ Տաւրքերաց բանակներ գտաւ յայնր: Հաննիթիթի մէջ ետքէն արաւոյսեյի Ռարսիցիք բնակեցան, զոր մէկը զժառանգուր պիտի սւղէ Բուրտիներու հետ նայեալ ջընել:

Հետեւեալ դէպքն ալ զմէջ Արարեսանցոյ ժամանակը կը տանի. Գ. Թագաւորութեան մէջ ժ.թ. 37 կ'ըստի. «Սենէքերիմ՝ արքայ Ասորեստանոս... մինչդեռ երկիր պագաներ (ի նի-նուէ)... Կերսքայ սասանայ իւրով, Աքրամելք եւ Սարասոր որդիք նորա հարին զիս արով, եւ ինքեզք զիւսն յերկիր Արարսայ, եւ Թագաւորաց Արարան (Երբրդ) որդի նորայ: Աբիզանէս կ'րոտ թէ հայրասպանք փախան ի քաղաքն տօն Եւզանդան. սնուշտ Գաւզանդան գտած պիտի ըլլայ: Գաւզանդ (Արարեսանցոց՝ Գուզանս)՝ Վեղորիսիէ՛ ամբարն վրայ էր: Այլք Պրկպիտիս Բիւզանս՝ այրիքն Աբշար (Աժան) կը համարին, որ Գերջնի մէկ դիւղն է վերին Ֆրատի վրայ: Ասորքան իւր արձանագրութեան մէջ կը պատմէ թէ ինքն իւր իշխանութեան եւ հրամանատարութեան աստէ՛ն Ռարսոսի զէ՛մ պատե-րացմելն ետքը՝ իւր հակառակորդաց վրայ շաւած է, եւ վերջին անգամ Մելիթու երկիրն անոնց հանելով՝ զանոնք կատարելապէս խորտակած է. եւ անմիջապէս Ասորի ինքեղակոյ հրատարակած է: Այս դէպքը հանդիպած է 681ին (Կ. Ք.): Տարակից չկայ որ այն ասան զանշակից էին ապրա-տամբեայն Ռարսոսը՝ երբայսպէս բնազին Արա-բանն (արուն տեղ Աւելգատա՝ առանց տոհմական յարաբերութիւնները քննելու, բայց աշխարհա-տարմեայն մտք սեղել» — յերկրին Հայոցն կը զնէ,) ու Միլիթու, ուր Գուզանայի վրայէն փախելով սպաստանած էին հայրասպանը Արարանի դէմ բանակ կողմնու նպատակով. — Սենէքերիմայ երկրորդ որդւոյն՝ Սարասորայ (երբ Զարեգեր կամ Զարա-գար, Յովնպատի թով Զարսոր, Հնախոս. ժ. 1, 5) անուան մէկ ուրիշ ձեւն է Սանասոր: Այս ձեւը տեսած է գէթ Սար Աբաս Կատիսն տարի կրօնաւորը, որ առաջին անգամ փորձած է Հայոց

Տագաոյն պատմութիւնը գրել: Կ'րոտ թէ Մոքրնայ արքանի զիւսնոր զործածած է, սակայն իւր զիւսնոր արդիւնն է Ս. Գիրբը: Անուանց նմանութեան խաբը երեւոյթը իրեն բաւական եղած է այլեւայլ գրոյցներ ու առաւելոյնք գարնիներ: Այսպէս ի միջև այլոց Ս. Գրոց Սեմը՝ Տաւրս լեռն հայրենէ Սի՛ համ Սի՛ն լեռն անուանակա-լութեան հետ միացուցած կալած է, ինչպէս նաեւ Ս. Գրոց Սանասորը (Սարասոր) տարուս-բնակ Սանասուն կամ Սանասուն անուն ժողովրդ-դեան հետ: Կամայ կամայ ժամանակագիրներուն ուսիրական գարձած է հայ իշխանական տանց ա-նուններն Ս. Գրոց անուններէն յաւաճը բերել կամ երբայցեղերեւով միկնել: Արժանեաց տան մէջ Սենէքերիմ անունը սովորական գարձած է. երբայցեղեն շարսթ բառէն կը մեկնէին Սիւստը: Բազրատունեաց նախահայրը՝ Բազարաս (որ յայ-անապես իրանեան անուն մըն է, barga-rata յայ- barga-data) կ'ըստի թէ հրեայ մըն է. եւն:

Մ. Խորենացւոյ թով զիրք Ա. զլ. Զ. կը կարդանք. Բոխութիւնը Սիմ (Տիմ) ծնաւ. եւ առիկայ իւր լեռնային եւ արդիւրաշատ հայրենիքը Սիմ լեռան անուանեց. Բաշին Մարեթ այս լեռը Ջըրուս կամ Ջարուսնայ կը կոչեն. եւ այս Ջըրուսնոր անունը կը կրէ լեռնազաւար մը Արարատ-տափանն ու Հայոց երկիրն մէջ: Սիմ՝ Տարսն ա-նունով որդի ըր ծնաւ, որուն անուամբ գաղաղակն ու գեառաշատ երկիրը Տարսն կը կոչուի. Տարսնը «ձորք, բաժանում, բակ է: Մովսէս զիրք Ա. զլ. ԻԳ կ'ըտէ. Կարսքոց սնտորնն ու թժտան տարի յաւաճը՝ Սենէքերիմ կը թագաւորէր Արարեսան, զոր իւր որդիքն Աքրամիէք էր Սանասոր սպաննեցին. Սեղորոսն ժամանակ Սանասար Արարեսանի սահմանները՝ Սիմ լեռը գաղկեց, իր սերունդէն են (այտնից բնակող Սանասուրք, Սեղանեց ու Ծովաբոց բոխաշիները: Մովսէս զիրք Բ. զլ. Ը.) կը յիշէ Զարայան անունով բզընն մը Սանասորայ անէն որ կը սիրէր Աբնայ — վերին Տիգրիսի վրայ երկիր էր — եւ Տաւրոս կամ Սիմ լեռան: Թովմաս Արարունի զիրք Ա. զլ. Ա.) Աքրամիէք ու Սանասար հայրասպան եղբայրներուն Սիմ լեռը փախելուն պատմութիւնը կը կրկնէ, եւ զիրք Բ. զլ. Է.) Ազնեանն ու Տարսնի մէջաց բնակող Սա-նասունքն ու իւրիքը Սանասորէն սերեալ կը զնէ: Ժողովրդական անխաղ վարչակազմու թիւն զար-նած այս ազգաբանութիւնը գրեթէ մինն յեա-նազգայն պատմագիրը կը յիշեն: Մատթէոս Ռե-հայեցի ջյամն 971 (այս. Երուս. էջ 9) Ապաւու-րականի Սենէքերիմ իշխանը կամ Տահշահն՝ որ-գին «Ազուսահնի՛ որդւոյ Աշոտայ, որդւոյ Գրեբն-կանն, որդւոյ Գագակայ՝ արժուրիսի ազգայն, Սա-րասարէն յաւաճը կը բերէ: Վարդան իւր Աշխար-հագրութեան մէջ (Ս. Մարտէն, Mém. Բ. էջ 430) «Աբձունիք Սասուն է, կ'ըտէ՛ Բար-Երբրեան (էջ 208) Տաւրոսը տարածութիւնը կ'անմիտէ Բէթ կարգու երկրին ձերէլ-Գուզգինն ու այն սեղոյ վրայ, ուր նոյ առաջին անգամ իւր տա-պանին հետ ոտքը ջյամը դրաւ. «Ազրամիւք-ու Սանասար կորուսեց լեռները փախան, ուք անոնց ազգը Հայոց հետ խառնուեցաւ,»

Ասորի կրօնաւորին յարմարացած այս ամբողջ գրոյցներուն մը միակ հինն են Ս. Գրոց Աննեքերիմայ որդւոց Արարատ փայտելուն վրայ տուած տեղեկութիւնն ու Սանասարայ — որ Սարասարայ փոխարէն շինուած ձեւափոխութիւն մըն է — անունսն: Անաստուն անունն ժողովրդեան հետ ունեցած առ երեւոյթ նմանութիւնը: Այս ժողովրդութեան իրականուպէս որմէ սերած ըլլալը շնորհակարար հետեւցրելն այս գրոյցներէ. եւ ստով ասորական ժամանակը մեր խազարկութեան համար յառաջական պէտ մութ կը մնայ: Ցարութիւն հայերէն Այն, Այն անունը կրնայ ի կարօտութեան հայերէն սեմ, սեմ, իմ բառի իբրեւ մէկ այլափոխեալ ձեւն առնուիլ: Ամենեւին պէտք մը չենք տեսնել սեմական ժողովրդաց առաջին հայերէնիքը Ցարութիւնաբար: Թեպէտ եւ Ցարութիւն ժամանակ սեմական ժողովրդոց դէմ առհասարակ զանգ պատենչն եղած է: «Բարեւոյց, բարեւոյց» իմաստով սեմական բառ մըն ալ կայ, որուն դիմաց Յոյները σαμὸς կը դնեն. խտորող կամ զարտաղող ձայնաւորը «Ցարութիւն» Տար-սարտա (ասոր. Samo-kerth) ամբողջն անուան մէջ ալ երեւան կ'ըլլէ: զոր Մաւրիկիոս հիմնարկած էր, եւ յայտնի կը տեսնուի որ Սանասարէն առհասարակ մէկ կ'իյնար: Չեղարկանք Տրուան, Չորսուց անուան գաղտնի յիշելու է Բուքուէհէնը (25, 2) Չորսուցը: Այս անունը կը կրէր Տուգ-Մէշէնդի վերին Ալթուրդի մէկ մասը: Հերթ մտերը Ասպարակահայի Չորսուցը գաւառէն գաւառ նկատողութեան առնելու է Ղլենիոսի յիշած Չորսուցան, որ տեղւոյ անուն է. այստեղ՝ Տիգրիսի Անայ լճին մէջն անցնելէն ետքը՝ կ'ըլլէ եղբ. բառ այսմ՝ Բազէնի նիւրաւ-տապին կամ Սալալասի շղթային քաղաքներէն մին պիտի ըլլայ: Ստեփան անունը, զոր՝ ինչպէս քիչ մը ետքը պիտի տեսնենք, Մ. Խորենացւոյ աշխարհագրութեան եւ Մաւրիկիոսի ժամանակէն Բիւզանդեան գրութեան մը մէջ կը գտնենք, կամ այն հին ժամանակն է, երբ Ելամեան կամ Գալիստեան ցեղէ նախկին բնակչաց բնակավայրներ Ցարսու լեռնամբողջաբար, — այս պարագայի մէջ բեւեռագիր արձանագրութեանց լրուցիւնը գարմանայ է, — եւ կամ՝ յաջորդ ժամանակներէ է, սրեց մէջ թէ Ասորեստանէ այլեւայլ հասուածներ Ցարսու գաղթելու ձեւ հաստատուած են (սեպագիրները բազմաթիւ օրինակներ կ'ընծային այս մասին. այսպէս ի մասնաւորի Ամթոյ գաւառին Տուշխա ամրոցին շրջակայքը այսպիսի բնակչւք եկած են, ինչպէս որ խոյթէ ալ Սամարիա գաղմտորներ եղած են), եւ թէ Արամեացիք սկսած են Ասորիքի ու Միջագետաց տափաստաններէն դէպ ի հերահա Ցարսու բարձրագաւառը դիմել, այնպէս որ ամբողջ Ծոփքը Ասորիքի մէջ Արամեացիներով լեցանու է: Ամբողջ Տիգրիսի ակնաց առհասարակ՝ քրդերու մէջ հոս հոն ցրուած՝ ասորի անունաց մնացորդք այսօր ալ կը գտնուին: Շատ եւ շատ տարակուսական են այն ցուցմանք՝ անուան ինքուր նմանութիւնք՝ որ առաջինն ընդունելու է նպատակ կ'ընեն: Այսպէս՝ Ասորցանի մէկ արձանագրութեան մէջ Անաստանս բերքը կը յիշուի՝ Մագպի երկրի՝ Բիկին՝ «բերեւալարան», մտերը: Բագպի-Բարալար Գ. ի արձա-

նագրութեան մէջ Ուրարտուէ մինչեւ կուսմուք ամառ ու անառիկ բերքը կը յիշուին, ասոց մէջ են Սասու եւ Գուսուս: Ասոց սեմական (արամեական) ծագումը ցուցցնող ձեւեր կան. Գ. օ. Սանասինս՝ Գալպուի (Ղլասի-Սեմեւի) քով տեղ մը, — ինչեր նաեւ Սանասարու իշխանը — եւ սանսանակից խոնր կամ խոյնր կը ցուցնեն Ս. Գրոց խութ (Χουθ, Χουθᾶ, սակէ Χουθαιοι Յովսեպ. Հնարխոս. Թ. 14, 1—3) անուան համեմատութիւնը: Խութ ստորին Միջագետաց մէջ տեղ մըն է, զոր արդէն Թովմա Արժուրուի յիշատակն է: Բայց այսպիսի համեմատութիւնը կամ նմանութիւնը ինչ կրնան ցուցնել: Հետազոտութեան ընթացքին մէջ առաջին անուան այլեւայլ ձեւերուն պիտի ծանօթանանք. Գ. օ. Սանսու, Սանու, Սասու եւ արարեթին Սանասինս՝ որ յայ. ձեւ է. զի պարսկերէն այս ձեւոյն մէջ կրկնութիւն չկայ եւ վերջին վանկը կրնայ ընթացիկ պէտք կ'ըլլայ սանասարման մը գոյութիւնը ցուցնել: Հայերէն լեզուի որդոյն համեմայն Սանասուն կրնայ ըլլալ սան (աշակերտ) գոյականէ, ո զորիչն եւ սան բայանունն (Գ. օ. կաթն-ա-սան). բայց այս ստուգաբանութեամբ յարմար իմաստ մը չ'ըլլէր: Թովմա Արժուրուի խոնր հայերէն նշանակութիւն մը կու տայ. այսինքն խութ կամ խոյթ՝ ցից ժայռ. պատնէշ ենն կը նշանակէ: — Հիմայ կ'իշխանք քրիստոնէական ժամանակը, յորում երկու անուններն ալ որոշ բեւեռն կ'ըլլեն:

(Շարունակելու)



Յ Յ Լ Ե Բ Ե Յ Լ Գ

Գարնայի գիտութիւն:

Ինչ աշխարհիս ամենն քաղաքակիրթ ազգաց նկատմամբ կը պատմուի, որ ցորենեղէնը խմորեցնելով տեսակ մ'ըմպելիք կը պատրաստէին. անշուշտ ասոց քով պէտք ենք ներմարդի մեր արդի գարնեղոյ սկիզբն ու ծագումը: Թեւորատու եւ դիտորոտ Միկիլիացի Իտաւուպին թէ Եգիպտացիք՝ «գարսեպ գիտին» կը շինէին. եւ որովհետեւ Ղեղոսի արիանց այս բնակիչք՝ ինչպէս պատմութենէ գիտենք, ամենն հին ժողովուրդներէն են, ուրեմն գարնեղոյ գիւտն Եգիպտացւոց պարտական ենք: Պարսուներ շատ կը սիրէին գարսեպ հիւթը, եւ իրենց երեւելի գործատունն հաստատուած էր ի Բեղուսիոն (այժմ՝ Թիւրք), որ Ստորին Եգիպտոսի մէջ քաղաքմընէ: Այլեւայլ կոթողներու (obelisks) մէջ հնեագրողներու մէջ գարնեղոյ վրայ շատ անգ յիշատակութիւնը գտնուած են. նաեւ Եգիպտաց գեղածիճայ արիւնքն գտնուած յիշատա-